

ԱՅԼԵԼԻԱՑԻՔ

ՀԻՆ ՀՈՌՄԻ ԼՐԱԳԻՐՆԵՐԸ

— 7 —

Երբ Հոռմի իշխանութիւնը տարածուեցաւ բոլոր աշխարհին ու կայսրութեան հեռաւոր գաւառները հարկադրուեցան Մայրաքաղաքին զօդուիլ, այդ միութիւնը կատարելու համար անրաւական էր առանձնական թղթակցութիւնը, այս պատճառաւ ծագում առին օրագիրները կամ ինչպէս լատինները կը կոչէին acta diurna, որոց զազափարն և զոյութիւնը Սուետոնիոսի համեմատ Յուլիոս կեսարի կը պարտինք:

Լրագիրները կամ բաղաբային գործառնութեանց տեղեկագրները, զոր կեկերոն acta diurna կամ սրբանակ կ'անուանէ, պարբերական ըլլանուն պատճառաւ որոշուեցան Մեծ Տարեգրքէն՝ զոր բրումակտուները կը յօրինէին. Ծերակոյտի գործառնութիւնը զրցէն՝ ուր առաջ կը բերուէին ծերակոյտի գումարումներու ատեն տեղի ունեցած ճաները, օրէնքներու ծրագիրներն, ատենազրութիւնները. Գործառնութիւնը իշխաներ զրցէն՝ և հուսկ Յիշխառակարսի քաղաքային իրերոս (Commentarium rerum urbaranarum) հրատարակութեան որ նշանաւոր պատմագրի կրիսպոս Սալուստիոսի խմբագրութեամբ կազմած կատարեալ շարաթաթերթ մըն էր. Սալուստիոս երեք հարիւր գերիներու օջնութեամբ մինչեւ անգամ 10000 օրինակ հրապարակի վրայ կը զնէր թերթին երեման օրը, որ է չորեքշարթի:

Հոռմի օրագիրներու պարունակութիւնը կարելի է երեք զլաւոր խորագրի տակ դասաւորել. Պետական գործառնութիւններ. Տեղեկութիւնը կայսերական տան նկատմամբ. Յիշխառակելի զէպքեր, ասոնցմէ զատ ուրիշ բաներ ալ կը ծանուցուէին:

Յորնադի վկայութեան նայելով այս նախնական օրագիրներու մէջ չէին պականեր նաև ծնունդներու և մահերու ցանկը, ամուսնական յայտարարութիւններ, ապա-

հարգանի և ոճիրներու յիշատակութիւնը. այս վերջին տեղեկագրութիւնները սակաւաթիւններու հետաքրքրութիւնը միայն կրնային արթնցնել ու միանգամայն զըրգուել զնանատանքը հոչակաւորն լինեաւ կայի, որ կը հաւասարէր թէ Հոռմի լրագիրները օրը պապահարզան մը կ'արձանագրէին:

Չէին պակսեր նաև աշխարհիկ լուրերը: Դիրոն կասիոս կը վկայէ թէ Լիփա կայսրունին օրագիրներու մէջ կը ծանուցանէր իրեն այցելող անձերու անունները, ծերակուտականները, ատենակալները, գիւտանականները և բանաստեղծները ու ազնուական տիկինները. նոյնն ըրբանական լոգիպավինա՝ Ներոնի մայրը: Մարգական ցրոնիկի մասին մէջ կը ծանուցուէին կրկէսի մէջ կատարուելիք հանդէսները և կը հրատարակուէր նաև մըցումներու մէջ յաղթող անձերու ցանկը:

Կոմողոս կայսրը՝ որ նախատինք չէր համարեր կրկէսի ասպարէզն իջնել իրը պարզ ըմբիշ կամ սուսերամարտիկ, այդ օրագիրներու միջոցաւ ինքզինք զրուատել կու տար իր ձեռքի հարուածներուն ու իր անզթութեանց համար: Այդ օրագիրներուն մէջ հրատարակուեցաւ արցունեաց մէջ նախաթոռութեան նկատմամբ կանոնագիր մը՝ զոր կարակալլա շարադրած էր. անոնց մէջ լոյս տեսաւ նաև այն ճառո՞՝ զոր խօսեցաւ Ազերանդը Սեւերոս ծերակոյտին մէջ կայսերական իշխանութիւնն ստանձնած ժամանակ: Այս բոլորէն յայտնի կ'երեկի թէ օրագիրներու մէջ ամէն ճաշակի, յարմար բան կը գտնուէր:

Ի՞նչ ձեռն կազմուած էին արդիօք այդ օրագիրները: Ո՛ և է յիշատակութիւն չըլւալուն պատճառաւ անկարելի է զոնէ մերձաւոր գաղափար մը տալ անոնց էջերուն մեծութեան և թիւն նկատմամբ: Բայց եթէ մտածենք որ նոյն ատեն իրը թուղթ գործածական էր միայն պապիրոսը կամ մազաղաթը, հարկ է ենթադրենք թէ այդ օրագիրներն իրենց ձեռվ ու կազմով շատ ընդարձակ պէտք չեն եղած ըլլալ, հետեւար ասութիւններն ալ աւելի կար-

և կափսնական, Ոմանց կը համարին թէ համարին թէ աղերսազիբներու և հրովարտակներու ձևն ունեցած ըլլան, այսինքն է տախտակներու վրայ արձանագրուած ու ժողովրդեան ցու ցաղրուած և կամ պատերու վրայ զրուած:

Օրագրին շարադրութեան համար ճշշմարիտ խմբագրական պաշտօնարան մը կազմուած էր. և մենց կրնանց այդ օրագրու իրը տէրութեան պաշտօնաթերթ նկատել քանի որ կը համարուի թէ խմբագրական մարմնին իրը պետ հրապառու մը նշանակուած էր. իսկ աւելի ուշ ալ կայսերական գործակալ մը, որ կը հաղորդակցէր կայսեր հետ՝ իրմէ հրահանգներու ու պատուէրներ սոտանալու:

Այս պաշտօնական լրագրութեան կողքին գոյութիւն ունէր նաև տեսակ մը առանձնական լրագրութիւն ալ, որուն կը նուիրուէին անհատներ իրենց լուրերը քաղելով հրապարակին, տուներու և պազիլկաներու կամ գործառուներու մէջ, ու այդ լուրերով կը կազմէին օրագրը որ արագապէս ձեռցէ ձեռց կ'անցնէր մայրացարցին և գաւառներուն մէջ. մերթ այս մանր, չնչին, չնակալկուուած գրեթէ ամբողջապէս յերիւրուած ցըրնիկին արձագանցը կը հասնէր կայսրութեան ամենահեռաւոր անկիւնները:

Հնութեան ցըրնիկազրերը՝ նման արզիներուն, մերթ առիթ կու տային այնպիսի դէպքերու, զոր հիմակ ալ մենց կ'աւազնենց. նոյն իսկ երեակայեալ մահազդներ հրատարակելով իշխող արցաներու կամ դարուն նշանաւոր անձերուն նկատմամբ: Կիկերոն Ասիս գտնուուած ատեն Հոռոմ օրագրին մէջ կարդաց իր մահուան զեկուցումը:

Հնութեան օրաթերթերը լրագրական ծանուցումներ ալ կը պարունակէին, թէն բուն կատարեալ ծանուցումներու դրու-

թիմը՝ ինչպէս կ'ըմբռնենք մենց այժմ ճարտարարուեստի այս մէկ ճիւղը, հումայեցիք տուներու և զաւիթներու որմերու, մենաններու ճակատներու, արձաններու պատուանդաններու վրայ կը կիրարկէին:

Թէ որբան տեսեցին այդ օրագրիները, որոշ չենց զիտեր, սակայն այնպիսի հնութեան հասան՝ որու կրնան արդի օրաթերթերն ալ նախանձիլ: Անոնց իրենց հիմնագրին մահուլնէն մէկուկէս դար վերջ ալ դեռ շատ ծաղկեալ վիճակի մէջ էին: Ասոր վկայութիւն ունինց Պիլինիոս Կըրտասերի (61-118 թ. Ք.) մէկ համակին կտորը. ինը Հոռոմէն հեռու իր ժնակավայրէն՝ ուր նախ գանձապես ապա զատաւոր ու կուսակալ պաշտօնավարեց, կը զրէ բարեկամի մը. «Օրագրին օրինակել տալու և ինձի դրկելու սովորութիւնը միշտ պահէ»: Այդ օրաթերթերը Աւելասանզր Սեւերոսի (222-235) ատեն դեռ կը հրատարակուէին. որով կրնանց տրամարանօրէն ենթազերել թէ արևմտեան կայսրութեան անկման հետ օրագրիներն ալ հարկազրուեցան դաղրիլ:

Հնութեան լրագրիները՝ տեղեկութիւններով ճոխ ու նիւթով հարուստ ըլլալով, դարուն պատմագրիներուն ծառայեցին իրը աղրիւր, անոնցմէ ցաղելով այն լուրերը՝ որոնց այլապէս չէին կրնար տեղեկանալ: Տիտոս Լիւֆոս, Տակիտոս և ուրիշներ իրենց գործերուն վարկը աւելցուցին օրաթերթերուն հրատարակած լուրերէն օգտուելով: Այստոնիոս օրագրիները ցննելով գտաւ պատմութեան յիշատակած ամենէն անողորմ բռնապետին՝ Տիբերիոսի ծննդեան օրը, և կալվուլայի ալ ծննդավայրը: Այսպէս ըրբն բուլոր միւս պատմագրիներն ալ, որոնց յաջորդներուն անցուցին իրենց շահազրգիր խուզարկութեանց արդինքը

